

Արձակ ժերթուածիեր

ՊԱՏԿԵՐ

ՎԱՐՈՒԺԱՆԻՒ

Թուշտներու սպիտակ երամի մը հետ մեր նաւը կը բալէ խորունկ ջուրելու խաղաղութեանը վրայ, առաւօտեան ուկեվառ արեւի մը վրահնովը նախշուած եւ բացխփիկ ներմակ փրփուրներու ծաղիկներով շրջանակուած :

Ու իր հետքը ծովի տիրող կապոյտին վրայ, վետվետուն ժապաւենի ծրարի մը պէս կը բակուի անվերջ, եւ շրանոյշները կարծես կը կծկեն զայն անընդհատ խորհուրդներու պալատը և իւսելու տենչանքով :

Կամքակին վրայ, մինակութեան անշշուկ գրկին, ներխուժող ակնարկով՝ կը դիտեմ համբ շարժանկար մը որ կը դառնայ յիշողութեանս սպիտակ պատառին վրայ տենդահար գնացքով . . . :

Ու լոյսի բաղակին լուսերանգ յիշատակները, երկնածին բարիլներու պէս քարմ ու մաքուր, կը ծնին, կը բռչին ու տարտամ իջուածքով կը հալին կը լուծուին նոր օրուան բաժակին մէջ :

3 Մարտ 1933

Ըսէի՛ր ինծի քէ, ո՞ւր են այն մուսաները որ սերմանեցին լիաբուռն մըշակներու նման, քու մտքիդ բերքի ու լայնածիր ակօսներուն մէջ, եւ ո՞ւր է բազնուած այն զերմալիք արեւը, որ նեղքեց կարծրութիւնը հողին ծլարձակելով հատիկները սրբազն, եւ դուն բարձար բնութիւնը համայն, կեանք ու աւիշ ցայտեցնելով իւրաքանչիւր տողիդ իւրաքանչիւր քառիդ խորհուրդներէն :

Նկար, երգ ու նուագ, պաշտելի երրորդութիւնը հոգիին, անսպառ կը ցայտեն կարկաչահոս ակնաղբիւրիդ բիւրեղներէն :

Աստուածօրէն կուտաս մեզի զերազգած խողանիքը մեր մարմիններուն՝ շոգիներու ու բոյրերու մէջ աւելի եւս զեղեցկացած աստեղակերտ էակներու սիլուէքներով :

Կ'ապրեցնես մեզի ապրումները իշխանածին հերոսներուն, ոլորտները գուսաններգակ պալատներուն, իղձն ու հրատապ սէրն ասպետական հոգիներուն եւ կուտաս մեզի բոիչքը հպարտ արծիւներուն, Բեզասիդ հրեղէն վազգին մէջ մեզ կարքած՝ էտըլվայսներու անմատչելի փունջին զեղեցկութիւնը կար-

ծես պարիկներու ձեռքով կը թարթա-
վէն մեր եթերացած մարմիններուն վլ-
րայ:

Ու մենտորի մը հաւատաբմու-
թեամբ կը տանիս մեզ թանգարանիդ է ն
խորիրդաւոր մէկ անկինը, դարերու
ստուերին ետին, ու մեզի թաղդակից
տանջուած Աստուծոյն իր Գողգոթան
յիշեցնելով, կ'առնես նեկտարը իր սփո-
փարաք գուրին եւ այսպէսով կը հա-
ղորդես մեզի հաւատքը լաւագոյն օրե-
րու:

Յոյց կուտաս մեզի մեր աչքերէն
թագնուած, մարդկութեան փառքը խա-
րանող թանւորութեան սեւ նակատագ-
րին իսկութիւնն իսկ, եւ մեր գիտակ-
ցութիւնը կը նարնատեցնես այրող շէ-
քի մը նման, արդարութեան շինուիշ
ներարկելով մեզի:

Ու վերջապէս բու բոլոր էջերդ,
թռչկոտուն աղաւնիներու պէս, կը
կտցահարեն մտածումներուս նշխարն
սպիտակ, եւ ես ի զո՞ւր հարց կուտամ
թէ, ո՞ւր ես հիմակ եւ ի՞նչպէս, ի՞նչ-
պէս կրցար լոել դուն, նախանձորդ
պատուհասող Անէծքդ գրելէ առաջ:

ՑԱՅՏԱՂԲԻՒՐ

Յայտաղբիւրի մը փարթամ ցայտ-
ին մէջ, արեւը կը խաղայ պրիսմակի
մը եօրը գոյներով. ու եօրը գոյները,
եօրը պարիկներու պէս զիրկընդխառն
իրարու, չափածոյ ժայլերով դրասանգ
կը հիւսեն միջոցին մաքրութեանը մէջ.
ու հոյանի ուսերու վրայ ջրվիժող ուկե-
զնգուր վարսերու նման կը ժակուին
հեշտանենով, սպիտակ մարմարին խո-
րութեանը մէջ, ուր աղաւնիները կը
լոգնան իրենց թեւերուն խայտանեմէն
փրփրած ջուրերու սրսփուն մետախսի
երգերուն վրայ:

Ոսկեգոյն զնդիկ մը կեդրոնի ան-
գուսպ ցայտէն խտղուած, սիրերգի մը
պէս կը թրթռայ շուշանածւ թիւրեղ
թաժակի մը թովչութեանը մէջ:

Ու անթարթ նայուած էիս ու մտա-
ծումներուս բաղցրութիւնը ժապահի-
նած այդ երազ պատկերին, հոգիս կը
դողայ անորոշ հրեսուանենով, կարծելով
անոր մէջ նշմարել սեսլացած նկարը
արեւոն սէրերուն, զգացման գոյներու
զիրկընդխառնումը անպատում խնդու-
թեան մը մէջ:

ՆԱԶԵՆԻ

ՀԵԼԻՒՓՈՂԻՍ 1 Մարտ 1933

28-2-1933